

ՊԱՍՏԻՈՐԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ ՀՕՐ ՄԸ ՏՈՒԾԹ ԽՈՐՀՈՒՐԳՆԵՐԸ

ԱՆՀԱՌԱՍԱՐԻԹԻՒՆ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՆ

Մարդիկ թէպէտ նման՝ բայց անհաւասար կարողութեամբ կը ծնանին. ունի ամենայն որ աւելի կամ նուազ յիշողութիւն, երեակայութիւն, մտազրուութիւն, և չկայ մէկն որ բոլորովին զուրկ ըլլայ ասոնցմէ։ Սակայն այն յատկութիւնքն ումանց վրայ ծայրագոյն և այլոց վրայ ստորին աստիճանի են. բայց դաստիարակութեան գործը չէ քննել մտաց ընդհանուր կարողութեանց մասին իւրաքանչիւր անհատից մէջ եղած անհաւասարութիւնքը, զոր ընթանալոյ ասպարէզը համեմատական չափով ամփոփելու կամ ընդարձակելու համար միայն պիտի ճանչնայ. և յետ միանգամ ճանաչելոյ՝ կ'իմանայ որ չէ այնչափ ընդունակ օգտակար բարդաւածանաց։ Այլ անհրաժեշտ կարեւորն այն է՝ որ քննուի իւրաքանչիւր անհատին կարողութեանց իրարու մէջ եղած անզուգուցիւնը, որպէս զի գիտցուի թէ անոնցմէ որոնք զօրանալու պէտք ունին. միայն թէ ուրիշ կարողութեանց չափազանց տիրապետական իշխանութիւնը՝ չխանգարէ այս արդար հաւասարակշռութիւնը զոր կրնայ տալ մեր իւրաքանչիւր կարողութեանց՝ մտաւորական գաստիարակութեան հրահանգութիւնը։

Կարողութեանց այս բնական անհաւասարութեան գոյութիւնն աներկբայելի է, ինչպէս ոչ ինչ նուազ և անոնց հաւասարութեան կարեւորութիւնը։ Ինչ ալ ըլլայ մեր մտաց պայմանն և գործելոյ հորիզոնը, կը կարօտի որ յիշողութիւնը տեղեկութեան նիւթ մատակարարէ իրեն, մտազրուութիւնը քննէ զանոնք այլ և այլ կերպարանաւ, և երեակայութիւնն որ միշտ պատրաստ է յայտնել ինք զինքն ինչպէս և

ճանաչել, թոյլ տայ մտաց գործադրելու իր որոշմունքը։ Եթէ պակտսի յիշողութիւն՝ կը սխալի միտք, ինչու որ կը մոռանայ զոր պարտ էր յիշատակել. և եթէ տիրէ բացարձակ իշխանութեամբ, կը չփոթէ զանկա բազում յիշատակութեամբ, և մանրակրկիտ ու տարակուսեալ կ'ընէ։ Եթէ երևակայութիւնը սաստիկ զօրաւոր ըլլայ, այնպիսի արագութեամբ առեալ կը տանի վմարդ, մինչև չթողուլ նմա ժամանակ քննութեան. իսկ եթէ սաստիկ տկար, կը յառաջէ ոտն առ ոտն դանդաղանօք, առանց պարօթ իմանալու կամ հասնելու այն գիւտից՝ որ բարձրագոյն ու թեթեւագոյն թեռիչ կը պահանջեն։ Ինչ որ է՝ ի նիւթական աշխարհի զօրութեանց զուգակշռութիւնը, նոյն է մարդկային իմացակա նութեան մէջ կարողութեանց հաւասարութիւնը. վասն զի նա է որ կը պահէ զկարգ առանց շփոթ կամ խռովութիւն ծնանելու։ Այն ամեն կարողութիւն որ սաստիկ զօրաւոր է՝ մինչև իստիանել կամ կապել միւս կարողութեանց ազդեցութիւնը, ինքնիշխան բռնաւոր է, և միտքն ողջ ըլլալու համար՝ պէտք է որ ազատ ըլլայ անոր բռնութենէն։ Ուստի հարկ է որ դաստիարակութիւնն անդատին ի սկզբանէ այսպիսի զօրաւոր պատճառի մ'անպատեհութեանց ու սխալմանաց առջն առնու. կրնայ արդեօք յուսալ թէ պիտի յաշողի. Բնչպէս պիտի գործէ։

Եթէ մտազիր ծնօքը իրենց որդոց բարոյական հակամիտութեանց մէջ կը գտնան միշտ չարին դէմ մաքառելու և բարւոյն զարգացման նպատեւելու հնարքներ, կրնան, եթէ չեմ սխալիր, աւելի ևս յաշողիլ ի մտաւորականին։ Բարոյական հակամիտութիւնը կը տարբերին իրարմէ նոյն իսկ իրենց բնութեամբ. զայրացկոտ բարբը՝ հեզութեան հակառակ է, երկչոր՝ արութեան. ուստի դաստիարակութիւնը կարող չէ երբէք տնկել արութիւն ուր բնութիւնն երկչորութիւն տնկեր է. և ոչ հեզութիւն՝ փոխանակ զայրաց.

կոտուխեան . ընելիքն այս է միայն որ ուսուցանէ աշակերտին օրինակօք և ըստ զարգացման բանաւորութեան , թէ ինչպէս չար բարոյն իշխանութեան տակ պիտի ձգէ : Իսկ ասոր հակառակ մտաւորական կարողութիւնք իրենց զօրութեան և ընդարձակութեան աստիճանաւ միայն կը տարբերին իրարմէ . տղան զամենն ալ ունի յանձն իւր , և ամենքն ալ բարի են . դաստիարակը պատերազմելու պատճառ չունի և ոչ անոնց միոյն հետ . միայն պիտի սնուցանէ և զօրացնէ զայն որ մարելու վիճակի մէջ է : Միտքն աւելի դիւրընտել է քան զբարս , որոյ կարողութիւնքն աւելի յամրաքայլ կը զարգանան և գրեթէ յանգէտս 'ի մէջն , և չեն անմիջական չարժիչ կամաց մերոց . և որոց առաջնորդելու և ուղղելու համար ուրիշ դժուարութեանց չենք հանդիպիր՝ բայց եթէ անոնց՝ որ կը ծնանին նոյն իսկ 'ի բնութեան իրաց : Հօս մեզի դէմ տղան ըստ քմաց՝ կամ ըստ կամաց ընդդիմութիւն չի հաներ , որ կրնայ տեղի ունենալ մեր իրեն դէմ հանած արգելներէն . և գրեթէ ամեն վայրկեան ինք զինքը ցուցընելու առիթ գտնելով , կը յապաղէր մեր ջանից արդիւնքը : Այս ալ բանօք որ նոյն իսկ ծնօք կը կարճամտին երբեմն դիմացնին ելած արգելներէն . մինչդեռ պէտք էր որ հանդարտ ըլլային և չկորուսանէին երբէք աչքերնէն իրենց նպատակն , երբ չեն ելլեր ընդ առաջ խափանիչ արգելներ :

Ուրիշ կողմանէ տղաք ամենեկին շահ չունենալով ծածկելու մեզմէ իրենց բնական հակամիտութիւնքը , որք կը ձգեն զնոսա գործածել աւելի այս քան թէ այն կարողութիւնը , մինչդեռ կը ջանան երբեմն պատրուակել մեզմէ իրենց բարուց հակամիտութիւնքը , կըրնալք դիրադոյն ևս ճանչնալ զանոնք և ըստ այնմ գործել : Հակամէտ են հաղորդել մեզի իրենց նոր ստացած ծանօթութիւններն և վրանին բրած տպաւորութիւնը . ուստի իրենց գաղափարները լսելու փափաքն և մեր անոնց զբաղելու պէտքն անդադար կը հրաւի-

րեն զմեզ քննելու թէ որով ըմբռմամբ նախադաս կը համարին զայս կամ զայն առարկայն , և զիք 'ի կարողութեանց կը պարզին նախ իրենց նորահաս գլխոյն մէջ : Տեսայ երբեմն երկու տղաք գրեթէ հասակակիցք և զաստիարակիցք . որոնք երբ նոր առարկայ կամ տեսարան մը կը տեսնային և պատմութիւնը կ'ընէին , մին կենդանի գոյներով կը նկարէր , չափազանց բաներ կը պատմէր , կը գեղեցիկացնէր և օտար պարագաներ կը խառնէր . իսկ միւսը՝ ճիշտ , պայծառ և մանրամասն կը պատմէր ու կը ստորագրէր , և իր ընկերոյը պատմած ժամանակ , անդադար՝ Ոչ , այդ այդպէս չէ կ'ըսէր . և նա իմանալով որ պատմածը ճիշտ չէր , կը թողուր որ ընկերը խօսի . վասն որոյ ասոնցմէ մէկը մանրակրկիտ յիշողութիւն մ'ունէր , մտադիր հետազօտիչ ամենայնի . իսկ միւսն անհաւատարիմ յիշողութիւն . պտուղ չարժուն և անհաստատ երևակայութեան . այսպէս առաջինն կ'ախորժէր զճշգրտութիւն և հակամիտեալ էր առ այն . իսկ երկրորդը զուրկ էր անկէ և կը զարմանար ամեն բանի վրայ : Տղոց վրայ այսպիսի տարբերութիւնք չուտով և ամեն պարագայի մէջ մէկէն յերևան կ'ելլան . և եթէ ծնօք յետ դիւրութեամբ ճանաչելոյ անհոգ չըլլան քննելու զանոնք , կ'իմանան չուտով որ այս ուսումը կը մատակարարէ իրենց բիւրաւոր միջոցս աշխատելու և հաւասարութիւն հաստատելու իրենց որդւոց նորածին կարողութեանց մէջ , Եւ ապա կը համոզուին 'ի փորձոյ որ եղած աշխատանքը վայրապար չէ . կ'իմանան թէ կարելի է 'ի մանկութեան անդ զօրացնել տկար կամ անզօր կարողութիւնքը . վասն զի տեսեր եմք որ այս տեսակ փորձերն յաշողեր են նոյն իսկ չափահասից վրայ : Ոչ ոք կրնայ անգիտանալ յիշողութիւնն աւելի դիւրացնելու և մտադրութիւնը զօրացնելու համար կրթութեան և վարժութեան զօրութիւնը . հասարակաց դիտողութիւն մ'է թէ ո՛ր և է կարողութիւն գործածութեամբ

փոխանակ մաշելու՝ կ'ուժոցնայ . որոյ օրինակքն անհամարք են, ինչպէս կուրաց 'ի ձեռն վարժութեան՝ շոյափականին դիւրագզայութիւնը, և հաշուեզիտաց մտաց զօրութիւնը : Եւ 'ի բաց թողլով նոյն իսկ բանաւոր կամաց ջանքը, միթէ չեմք գիտեր որ զանազան տեսակ աշխատութեանց շարունակ զբաղող անձինք, որք գրեթէ բացարձակապէս պէտք ունին մերթ յիշողութեան, մերթ երեակայութեան և մերթ մտախոհութեան, կը զգան այս իւրաքանչիւր կարողութեանց նուազելը կամ առաւելուը, ըստ որում գործածեն կամ յանգործութեան թողուն զանոնք : Այսոյժ և արգասաւոր երեակայութիւն ունեցող մարդ մը ստիպէ ժամանակագրական երկար քննութիւններ ընելու, և կը տեսնաս որ զանոնք աւարտելէն ետքն եթէ ուզենայ նոյն դիւրութեամբ աշխոյժ քերթուածներ շարադրել, կը դժուարի . և եթէ թողուի քիչ մ'ատեն իր երեակայութեանը, կը ստանայ մէկէն իր նախկին զօրութիւնը, վասն զի վարժութիւնը կ'ազդէ հօս իր ունակական զօրութեամբը : Եւ ասիկա որչափ աւելի տրոց վրայ, որոնք չունին տակաւին մեր իրենց սորվեցնել ուղած վարժութեան հակառակ վարժութիւն, և կը թողուն զմեզ տէր՝ ուղղելու և կրթելու որպէս և կարևոր կը դատեմք իրենց տակաւին անհաստատ կարողութիւնքը, զորոնք սորված չեն ճանչնալ զեռևս, և որոց վրայ տիրած չէ տակաւին կամքն ըստ իր օխորժանացը գործածելու :

Ուրեմն անհակառակելի ճամբորտութիւն մ'է թէ դաստիարակութիւնն ունի զօրութիւն ազդելու մտաց զարգացման վրայ . բայց ինչպէս գործածելու եմք այդ զօրութիւնը իրաւցընէ ազդու և օգտակար ընելու համար : Նախ պիտի չի յանդգնիմք տիրող կարողութեան զէմ ուղղակի մարտնչել . այս փորձն ըստ իս ուրիշ նետեանք չունենար բայց եթէ շիտիթել և այլայլել զմիտս, որով կը կորուսանէ իր ոյժն՝ և յա-

տուկ սեփականութիւնքը . և կրնայ ըլլալ որ այսպիսի բռնութեամբ՝ որ երկարատե ընդդիմակացութիւն կը պատճառէ, դառնայ միւսանգամ միտքն կանոխկամ անազան իր նախկին բերմանցը : Երկնից պարզե է ո՛ր և է զերագոյն կարողութիւն . միթէ կրնաս մերժել այնպիսի պարզէն որ կը բարձրացնէ զքեզ և կը պատուէ, կամ նուազել աւնոր ոյժը : Ահա քեզ աշխոյժ երեակայութիւն ունեցող տղայ մը . եթէ վախնալով որ չըլլայ թէ խոտորմանց պատճառ ըլլայ իրեն՝ ջանաս շիջուցանել զայն, կը հակառակիս անոր զարգացմանը : Բայց համարիմք թէ հասնիս առ այս . սակայն ասով չափաւոր և սովորական անձ մը կ'ընես զայն, որ հետեւելով իւր բնութեան բերմանցը՝ կըրնար թերեւս գերազանց անձ մ'ըլլալ . զրկեցիր զինքն այն ազնուական բերմանէն յորմէ պիտի ծնանէր այդ գերազանցութիւնը, և զընկերութիւնն այն ծառայութիւններէ՝ զորս կրնար մատուցանել : Մարդուս կեանքն այնպէս կարճ և վաղանցուկ է, որ իւրաքանչիւր ոք ինք զինքն երջանիկ պէտք է համարի եթէ կարենայ մեծցընել և երկարել զայն . իսկ դու սովորական էակ կաց կարգը հաւասարեցիր էակ մ'որ կրնար օգտակար և նշանաւոր ըլլալ : Այս անձուկ խոհեմութիւնն ոչ է իմաստութիւն . նախախնամութիւնք քան զքեզ իմաստուն և ազատախոհ գտնուեր է որ որդւոյդ գերագոյն կարողութիւն մը տալու ժամանակ՝ քեզի ալ այդ կարողութեան զարգացումը ուղղելու և կանոնաւորելու յարմար միջոցներ տուած է, որ է զօրացնել որդւոյդ միւս կարողութիւնները, տրոց պիտի կարօտի օր մ'իրեն բաժին ընկած ձիւրքերէն կարելի հարստութիւնքը թողովելու և պտղաբերելու համար : Բռնելու ճամբադ այս է . աւսանել տղուն բնութիւնը . ճանչնալ թէ ինչպիսի հակամիտութիւն աւելի տիրող է վրան . և այս հակամիտութիւնն իրրև կենդրոն առնուլ անոր դաստիարակութեանը և քու ջանիցդ .

ոչ թէ հակառակելու՝ այլ անոր զարգացմանը նպաստելու համար, մտ զնելով քու խորհուրդներդ և անոր փոյթը. և մշակել իրեն այն կարողութիւններն՝ որոց գործակցութեամբն այս մասնական առաւելութիւնը նըւազ մասնական և աւելի օգտակար կ'ըլլայ. որոց 'ի պակասելն՝ այս առաւելութիւնն իրեն օգտակարութեանց հետ կրնայ մեծամեծ անպատեհութիւններ ալ ունենալ. այս է ահա ընելիքդ, վասն զի այս է օգտակարն. և կրնաս յաջողիլ յայսմ: Ասկէց դուրս բրած ամեն ջանքդ կամ անպտուղ կրնան ըլլալ և կամ անպտործ հետևանք ունենալ:

Բայց և ոչ ասոր հակառակ խարուելու ես սխալ հաճութեամբ այն փայլուն հակամիտութենէ զոր կրնայ ցուցնել որդիդ այս կամ այն տեսակ ուսման. և մի փութար գահավիժաբար 'ի պարզացումն առ 'ի հաճել հայրենի հպարտութիւնդ: Այսպիսի ընթացքն ոչ միայն տղուն բարոյականին կրնայ վնաս առթել անձնահաճ ինքնասիրութեամբ, այլ և կը մտչէ իր կարողութիւնքը՝ կանխելով յեղծումն հաւասարութեան: Կանխահաս կարծուած տղաք ամենայն մասամբ այնպէս չեն, նոյն իսկ եթէ երևցնեն այնպէս լինել: այս կամ այն մասնական կարողութեան չափազանց զարգացումն է որ կու տայ իրենց մտաց այդ շարժումն և գործունէութիւնը, որոց 'ի տես կ'ամբարհաւածին ծնողք և կը խարին օտարը. որով կը ծածկի մեծագոյն մասամբ ուրիշ կարողութեանց իրական չափաւորութիւնը, խաբուելով թերևս նոյն իսկ այդպիսի ժրաշան սնապարծութեամբ մշակուած կարողութեան ճշմարիտ առաւելութեան վրայ: Պէտք չունիմ պնդելու այսպիսի ջերմ ջերմանոցի մէջ եղած մշակութեան վնասակարութեանց վրայ, որ կ'աճեցունէ յանկարծակի զտունկս 'ի մեծ բարձրութիւն առանց զօրացնելու համար մաստական չափով և իրենց ցօղունը: Գոհ կ'ըլլամ յաւելուլ միայն որ ծնողք նոյն իսկ իմաստախոհք՝ չեն ազատ այս ակարութենէ, որ կը հրապուրէ զի-

րենք հրահանգել և ցուցնել պարծանք իրենց որդւոց վաղահաս տաղանդը. և ապա եթէ գանդատին իրաւամբ՝ թէ որդիքնին 'ի բաց թողլով իրենց մտախոհութիւնն և յիշողութիւնը կու տան զանձնս երևակայութեան, պէտք է խոստովանին միանգամայն որ 'ի դէպ ժամանակի անհոգ և անփոյթ եղան պահելու միշտ հաւասարութիւն իրենց որդւոց նորարոյս կարողութեանց մէջ:

Բայց այսպիսի հաւասարութիւն հաստատելու կերպն ալ գիտնալու համար, պէտք է գիտնալ յառաջ քան զամենայն թէ ինչպիսի ընթացք կը բռնէ մարդկային միտքն 'ի զարգացման անդ իւրում: Ինչպիսի կարգով կը ծնանին, կը բարգաւաճին և կը զօրանան մեր զանազան կարողութիւնքը: Ինչպիսի յարաբերութեամբ կը միանան իրարու հետ. ինչ ազդեցութիւն կ'ունենան իրարու վրայ, և անոնցմէ իւրաքանչիւրն ինչ աստիճան կարօտութիւն ունի այլոց գործակցութեան՝ հեռագոյն և ոչ առ 'ի շեղ ընթանալու համար: Ահա այս տեսակ խնդրոց կը պարագի բոլոր մարդկային մտաց իմաստասիրութիւնը. որուն բրած քննութիւններէն առանց ընդ ամենայն ընդարձակութիւն նորա արշաւելու, զանազան սկզբունքներ կրնայ քաղուիլ, յարմարաւորք առ 'ի առաջնորդել ծնօղաց սոյսպիսի գծուարին գործոյս մէջ, որ կը կայանայ այս կամ այն կարողութեան բնական առաւելութենէ մասն հանել տկար և անզօր կարողութիւնքը զօրացնելու համար:

Տղան կ'ընդունի յարտաբին առարկայից զանազան ազդեցութիւններ. այս ազդեցութիւնքը կը գրգռեն 'ի նմա զպէտս ճանաչելոյ գնոսա ինչ որ են և անոնց պատճառը. միտք կը դնէ զգացած ազդեցութեանն և այս զգացողութիւնը պատճառող առարկային ուրեմն մտադրութիւնն յիտ զգացողութեան առաջին գործող կարողութիւնն է. և պէտք է որ այս ըլլայ վասն զի ասիկա է որ ունի հաստա-

տուն զառարկայն առաջի մտաց, ժա-
մանակ տալով ուրիշ կարողութեանց
լաւ ևս ճանաչելոյ զայն: Յերեմի պարտ
է նախ քան զամենայն սնուցանել և
զորացնել զմտադրութիւն. որ պէտք
է պահանջող ըլլայ, այսինքն պէտք չէ
որ գոհ ըլլայ առաջին ճգամբ, և անո-
րոշ և անկատար տեսութեամբ: Տղոց
հետաքրքրութեան հակաձեռն բարբը
կրնայ քեզի օգնական ըլլալ. վարժե-
ցուր զիրենք առարկայ մ'իրեն ամե-
նայն կերպարանաւ քննել. տար իրենց
մտադրութիւնն անոր զանազան մա-
սանցը վրայ, որպէս զի իւրաքանչիւր
զգոյարանքնին ընդունի առարկային
ամեն կարելի տպաւորութիւնները.
լաւ ճանչնան՝ եթէ ունի տեղի առար-
կային ձայնը, ինկժը, ձևը, տեսանելի
երևոյթը, հոտը, և ապա ըստ անել
հասակին նոյն իսկ բնութիւնը, գործ-
ածութիւնը, և այլն: Ասով իրենց մտա-
ցը բազում և ճիշտ սահմանեալ առար-
կաներ մատակարարելէ դատ, որք թոյլ
չեն տար նմա ոչ դատարկ կենալ և ոչ
յանստուգութիւն կրթիլ, կը վարժեցը-
նես միանգամայն մտադրութիւնը մաս-
նական և բացարձակ կերպով չի գործ-
ածելու. կը սորվեցնես իրենց հետա-
զօտելոյ կարևոր արուեստը. և երբ ա-
մենայն բարեմասնութիւնը շարկապին
մէկտեղ, կը տեսնաս շուտով որ այս
կարողութիւնն զոր պահանջող ըրիր,
կ'ըլլայ նաև համբերող. վասն զի ա-
ռանց համբերութեան իր պահանջում-
ները չեն կատարուիր. այնուհետև չի
խորշիր երկար ատեն կենալու առար-
կայի մը վրայ, լաւ քննելու և ճանչնա-
լու համար. և ասով կը ստիպուի արևել
ըլլալ, այսինքն հետազօտել ուզած ա-
ռարկայէն դուրս օտար առարկայից չի
ցրուիր մտքը: Մտաց ցրումը կը սխալէ
զմեզ՝ նախ հատանելով գաղափարաց
թելը, զոր դժուարին է կապել վերս-
տին՝ մանաւանդ տղոց վրայ. երկրորդ
յափշտակելով ՚ի մտաց մերոց գաղա-
փարաց զօգակապն, և երրորդ արգել-
լով զմեզ տեսանել զամենայն: Պահան-
ջող, համբերող և սուկուն վարժած

մտադրութիւն մը կ'ըլլայ նաև զօրաւոր.
իսկ թէ մտադրութեան զօրաւորու-
թիւնն որչափ օգուտներ ունի՝ աւելորդ
կը համարիմք յիշատակել հօս:
Տղոց վրայ մտադրութեան տկարու-
թիւնն երկու հակառակ պատճառներէ
կը ծնանի, ՚ի ծուլութենէ կամ մտաց
սաստիկ աշխուժութենէ: Այս երկու
տեսակ բերմանց չեմք կրնար մի և նոյն
կերպով դարման տանել: Յոյլ և անհոյթ
միտքը կ'ախորժի շատ տեսակ առարկա-
յից վրայ թարթափիլ. և երբ անոնց
միոյն վրայ կենալու ստիպուի, կը հետևի
գաղափարաց այն դիւրին շղթայից, որք
ոչ միայն չեն բռնադատեր զնա դառնա-
լու մի և նոյն կէտն որ տաժանելի է
նմա, այլ և կը սահեցնեն զնա մեղմա-
բար և կը տանին զանազան բայց իրա-
րու հետ կապակցեալ առարկայից եր-
կայն շարքի մը, որոց արտաքին երեսը
միայն կը քննէ ու կը ճանչնայ առանց մի-
ջամուխ ըլլալու ՚ի խորս: Ասկէց մարթ
է հետևեցնել զիւրութեամբ որ եթէ
այս կերպ գործելու հակամիտեալ մտա-
դրութիւնը մի և նոյն առարկային վրայ
բռնեմք և պարտաւորեմք հետազօտել
զայն հաստատութեամբ և զանազան
կերպարանաւ, կը նուազելի իրեն ան-
հաստատ բերմունքն որ ուժաբեկ կ'ընէ՝
ազգելով ախորժ զբազելու առանց
գործելոյ: Այս տեսակ միտքերն այն-
պիսի են՝ որոյ ուսումը պէտք է
նուազ տարածել ու սիրել. որչափ
մեծնայ այսպիսեաց ընթանալոյ աս-
պարէզը, այնչափ կը նուազի մտա-
դրութեան աստիճանը. և նորահաս
զրուխին զրեթէ միշտ զառանցնաց
վիճակի մէջ կ'ըլլայ, յարմար առաւել-
լու իրենց անմտադիր բարբը: Կեցու-
ցէք զայսպիսի ընդհակառակն մէկ
կէտի վրայ. բռնադատեցէք կենդո-
նացնել անդ բոլոր իրենց մտադրու-
թիւնը, և վարժեցուցէք առ այն. որոյ
յաջող ելքը կը հաւասարէ կամ գէթ կը
տկարացնէ իրենց բնական բերումը:
Այս բերումն օգուտ մ'ունի՝ ուսկից
կրնաք օգտուիլ. կը շարկապի զրեթէ
միշտ համբերութեան հետ. յատկու-

թիւն կարի յանկաւոր 'ի հետազօտու-
 թիւն . այսպէսով չէք դժուարիր համ-
 քերտող ընել՝ պահանջող ընել ուզած
 մտադրութիւննիրդ . երբէք չէք ճնշեր .
 վասն զի վախնալու առիթ չունիք որ
 մի կեթ առարկայի քննութեան հա-
 մար գործածած փամբանակին երկայ-
 նութիւնը տաղտկացնէ զինքը կամ
 յողմեցնէ . իր բնական բերումը դան-
 դաղութիւն է , ուրեմն թողուցէք հե-
 տեւել առ այն : Եթէ պիտի պատե-
 րազմիր ծուլութեան դէմ , պէտք է
 ստիպէք զնա յարիլ յիրս ինչ և գոր-
 ծել . և երբ հասնիք առ այս , թողու-
 ցէք յարիլ և գործել ըստ իր բերմա-
 նը . շատ բարեբախտ էք որ ծուլու-
 թեան փաստակար թերութեան հակա-
 ռակ դերազանց յատկութիւն մը գտաք ,
 այն է համբերութիւն :

Իսկ թէ որ հակառակ հակամիտու-
 թեան՝ այսինքն մտաց չափազանց աշ-
 խուժութեան դէմ պիտի կուռիք , հա-
 մապատասխան երևոյթիւններ ընդ առաջ
 կ'ելլան ձեզ ներհանի իմաստով : Այս
 պարագայիս մէջ՝ յողողող , այլ ժիր ու
 փոյթ մտադրութեան մը տալու գլխա-
 ւոր յատկութիւննիրդ պահանջողութիւնն
 պիտի չըլլայ . վասն զի տղուն մի և նոյն
 առարկային վրայ երկար ատեն հաս-
 տատուն կենալ չկարենան՝ խորունկ
 քննութեան մ'աշխատութենէ խորշե-
 լէն չէ . այլ աւելի կենդանի ապաւորու-
 թեան մը պատճառաւ դէպ 'ի առ այն
 կը ձգուի իր մտադրութիւնը : Եւ ոչ իսկ
 հեռաւոր և օտարոտի առարկայից կու-
 տայ ինք զինքը . այլ իր չորս կողմի ա-
 ռարկայքն են որ ամեն վայրկեան կը
 ցրուեն և կը յողողողեն միտքը , որոյ
 կը զբաղի տղան փոփոխակի՝ քննելու
 և կամ զուարճանալու փափաքանօք :
 Ուստի ջանալու էք համբերող և ռո-
 կոն ընելու տղան , որպէս զի իր գոր-
 ծունէութիւնը դիպուածական և անօ-
 գուտ առարկայից չի գործածէ , մինչ-
 դեռ կենդրոնացնելով 'ի մի առարկայ՝
 կրնայ գեղեցիկ արդիւնքներ քաղել :
 Եւ առ այս յորդորելու համար զինքը ,
 պէտք է առնուք 'ի ձեռն զեռանդն և

զքննասիրութիւն , որք կը շողկապին
 այս տեսակ հակամիտութեան հետ , և
 կուռիք մտաց ցրման՝ այսինքն նորա-
 նոր և օտար տպաւորութեանց դէմ՝
 ներկայացնելով իր նորահաս մտացը
 կենդանի , նոր և ազդու կերպերով իր
 ամբողջութեամբ քննել տալ ուզած ա-
 ռարկային ամեն կէտերը : Բաց ասկէց
 կրթութիւնն արագ և եռանդուն ըլլա-
 լու է . զրգուելու էք իր քննասիրու-
 թիւնը՝ յողողողութիւնն արգիլելու և
 համբերութիւնը զօրացնելու համար .
 այսպէսով ձեր վարուելու կերպն իր
 բնական եռանդնատուութեանը բաւա-
 կան մնունդ կուտայ՝ որով չերթար ան-
 կէ ետքը նիւթէն դուրս ինք զինքը գո-
 հացնելու առարկաներ փնտռելու :

Մէկ քանի բնական հակամիտու-
 թիւններ տալէն կամ ջանհնալէն ետ-
 քը , կարևոր է գիտնալ թէ ինչպիսի
 յատկութիւն կը տիրէ սովորաբար այս
 կերպ կազմեալ մտաց վրայ , որպէս զի
 ըստ իր բնութեանը պատշաճեմք և կա-
 ընոր դարմանները : Կրնայ հարցուիլ
 օրինակի համար , թէ սրն է այն յատ-
 կութիւնն՝ այս երկու դիպուածոց մէջ
 որ ետքը պիտի նշանակեմք , որ կը զօ-
 դի մտադրութեան վերոնշանակեալ
 զանազան տեսակաց հետ : Այս տե-
 սակ քննութիւնը սաստիկ դժուարին
 են . և արդեանց վրայ ստուգութիւն
 մ'ունենալու համար , պէտք է քննել
 միանգամայն անհատից միտքն ու
 բնութիւնը , որոյ վրայ կը համարիմ
 թէ կրնայ տրուիլ կանխաւ քանի
 մ'ընդհանուր տեղեկութիւններ : Ահա
 այսպէսով , առիթ ունեցայ նշանակել
 շատ անգամ որ մտաց դանդաղանքը՝
 սովորական պտուղ բնաւորութեան ,
 եթէ չանկանի յանկարողութիւն՝ կը
 միանայ ճշգրտասիրութեան և հետա-
 զօտ տաղանդոյ հետ այնպիսի առան-
 ձին հանգամանօք՝ որ զմանս 'ի մարդ-
 կանէ յարմարաւոր կ'ընեն 'ի բնագի-
 տութիւն , 'ի մեքենականութիւն կամ
 'ի բնական պատմութիւն :

Կը շարունակուի :